



# Մ Ա Ս Ե Ա Յ Ա Ղ Ա Ի Ն Ի

Ա Ի Ե Տ Ա Բ Մ Բ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ

## Ա Ջ Գ Ա Յ Ի Ն Ք, Բ Ա Բ Ո Յ Ա Կ Ա Ն Ք Ե Ի Բ Ա Ն Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն Ք

Ա Ջ Գ Ո Թ Ի Ի Ի Ն Ե Ի Ա Ջ Գ Ա Յ Ի Ն Գ Ա Ի Ա Ն Ա Ն Ք

**Ե**տ անդամ խօսք եղած է ու կլինի թէ ազգութիւն կամ ազգայնութիւն ըսելով՝ արդեօք ինչ բան պէտք է հասկընալ. միայն ազգային լեզուն եւ ազգային օրէնքներն ու կառավարութիւնը, թէ նաեւ ազգային դաւանանքը: Նոքա որ փոքր իշատէ եւրոպական ազգաց վիճակին ու մտածութիւններուն տեղեկութիւն ունին՝ եւ կամ կարծեն թէ ունին, համարձակ վճիռ կուտան թէ ազգութիւնը այս կամ այն ժողովրդեան իւր սեպհական լեզուն ու կառավարութեանը վրայ է. դաւանանքը երկրորդական բան է, եւ ժողովրդ-

դեան ազգութիւնը անով ոչ կպահօւրի եւ ոչ կկորսուի: Եւ իրենց խօսքին օրինակ կբերեն իսկոյն Գաղղիացիները, Գերմանացիներն ու Անգղիացիները. նայէ, կբսեն, սոքա մէկ մէկ մեծամեծ ազգեր են, — ինչո՞վ, — իրենց սեպհական լեզուովն ու կառավարութեամբը. իսկ դաւանանքի կողմանէ ասոնցմէ ամէն մէկը քանի քանի ճիւղեր կբաժնուին, մանաւանդ Անգղիացիք. եւ իրենց խօսքը ասով կվերջացընեն թէ ապա ուրեմն մեր Հայ ազգին ալ ազգութիւնը իրեն լեզուն վրայ է, դաւանանքը որը կուզէ թող լինի, լուսաւորչական կամ հռովմէական կամ լուստերական կամ մահմէտական եւ կամ կառապաշտա-

կան. Հայր միշտ հայ է՝ կրսեն՝ իւր հայկական արիւնովն ու լեզուովը, եւ ամենեւին տարբերութիւն չեն դնէր՝ ոչ միայն լուսաւորչական եւ հռովմէական կամ լուտերական Հայուն մէջ, այլ եւ ոչ հին ատենի կուսպաշտ կամ կրակապաշտ Հայուն եւ քրիստոնեայ Հայուն մէջ:

Ասոր հակառակը պնդողները, այսինքն նոքա որ կրսեն թէ ազգի մը ուրիշ ազգիբէն զատուելու գլխաւոր նշաններէն մէկը՝ իւր սեպհական դաւանանքն է, կզարմանան ու նաեւ կբարկանան, եւ կհարցընեն թէ ինչպէս կարելի է Հայ ու հայազգի ըսել այն մարդուն՝ որ իւր ազգին սեպհական դաւանանքը ձգէ ու օտար ազգի մը դաւանանքը ընդունի. Հայ ըսուելէն ետեւ՝ հարկաւ լուսաւորչական լինելու է, կրսեն, եւ ոչ թէ պապական կամ լուտերական կամ մահմէտական կամ ուրիշ ինչ եւ իցէ հաւատքի տէր:

Կարժէ որ քննեմք այս տեղ թէ արդեօք այսպիսի մեծ խնդրոյ մը վրայ այսպէս երկու իրարու ներհակ կարծիքներ լինելուն պատճառն ինչ է, եւ երկուքէն օրն է ընդունելին իբրեւ ճշմարիտ:

Ինչ է ազգ ըսածդ:

— Եթէ եւրոպացի գիտնականաց հարցընեմք, պատասխան կուտան թէ «Ազգ կըսուի այն ժողովուրդն որ նոյն լեզուն կխօսի եւ նոյն օրէնքով կկառավարուի, եւ սովորաբար մէկ նախահօրէ մը առաջ եկած է ու նոյն երկրին մէջ կընակի»: Բայց իրենք ալ տեսնելով որ շատ ժողովուրդներ կան աշխարհիս երեսը՝ որ այս ամէն յատկութիւնները մէկտեղ չունին, եւ սակայն ազգ կըսուին իրաւամբ, — մէկ կամ երկու յատկութիւնն ալ բաւական կհամարին. զոր օրինակ, կրսեն, Իտալացիք թէպէտ ամէն տեղ մի եւ նոյն լեզուն կխօսին, բայց մինչեւ անցած տարւոյն սկիզբները քանի կտոր բաժնուած էին, ու ինչ տարբեր տարբեր օրէնքներով կկառավարուէին. եւ սակայն ազգ Իտալացոց կըսուէին: Նմանապէս ստոյգ կերպով չգիտցուիր թէ Իտալացոց նախահայրը արդեօք մէկ հոգի միայն է, եւ ո՞վ է. եւ սակայն Իտալացին նոյնպէս ազգ է Իտալացոց՝ ինչպէս Հայը հայկազն: — Դարձեալ՝ օրինակ կըբերեն Սլաւեան ազգը, որ թէպէտ 50 կամ 60 տեսակ ժողովուրդ կբաժնուի, բայց որովհետեւ ամենուն ալ լեզուները գրեթէ նոյն են, — թէպէտ եւ ոչ ամէնքը նոյն օրէնքով կառավարուին եւ ոչ ամէնքը նոյն երկրի մէջ բնակին, եւ ոչ ա-

մենուն մէկ նախահայր մը ունենալը յայտնի լինի, սակայն Սլաւեաններուն մէկ ազգ լինելը կարելի չէ ուրանալ: — Այս բաներուն նայելով՝ հարկաւ իրաւունք կունենան նոքա որ կրսեն թէ ամէն տեղի Հայն ալ նոյն նախահայրն ունենալով եւ նոյն լեզուն խօսելով՝ պէտք է որ Հայ ազգ համարուի:

Ո՛րչափ ալ իրաւացի տեսնուի այս մտածութիւնը, երբոր գործնական կերպով նայիմք մեր ազգին քանի մը ճիւղերուն, մանաւանդ անոնց որ Հայաստանէն դուրս կընակին, եւ օտար դաւանանքի, օտար սովորութեանց տէր են, եւ օտար լեզուով աւելի կխօսին՝ քան թէ հայերէն, արդեօք չեմք ստիպուիր ըսելու թէ նոքա կատարեալ հայկական ազգութիւն չունին, կամ գոնէ բուն հայ՝ ճըշմարիտ հայ չեն կրնար ըսուիլ: Օրինակի համար, Իզմիրու Չահեցիներուն, որոց լեզուն տաճկերէն է, դաւանանքը հռովմէական, հագուստները՝ սովորութիւնները ըստ մեծի մասին եւրոպական, ինչպէս հայ ըսելու է, թէպէտ եւ ստոյգ է թէ նոքա ալ Հայկայ սերունդ են. եւ կամ Լեհաստանի մէջ՝ լեզուով, դաւանանքով, հագուստով, սովորութիւններով լեհացի դարձած Հայերը միթէ կրնան նոյնպէս բնիկ կամ ճշմարիտ հայ ըսուիլ՝ ինչպէս որ պէտք է ըսուին լուսաւորչական՝ հայերէն խօսող եւ հայկական սովորութիւնները պահող Հայաստանցիները:

Ասոր վրայ պէտք է աւելցընեմք ուրիշ խորհրդածութիւն մըն ալ, որ եւրոպացոց սկզբունքին հակառակ է, բայց ընդհանրապէս արեւելցոց համար յայտնի ճշմարտութիւն. այսինքն թէ արեւելքի մէջ ազգութիւնն ու դաւանանքը սովորաբար բոլորովին իրարու տեղ կգրուին, ինչպէս որ ուրիշ ատեն ալ յիշատակեր եմք, եւ մահմէտական տէրութիւնները իւրաքանչիւր ազգը անոր դաւանանքովը կճանչնան: — Մահմէտականը ինքզինքը միւսլիման միլլէթի կանուանէ. — այն ըսեմք թէ զարմանք չէ. հասա ինչ ըսեմք երբ կտեսնեմք որ Տաճկի տէրութեան մէջ մէկմէկ զատ զատ ազգեր կհամարուին ոչ միայն բուն Հայը, հասա նաեւ հռովմէական հայը, եւ բողոքական հայը. (հրակի միլլէթի, գարօլի միլլէթի, փրօքսքան միլլէթի.) նմանապէս զատ զատ ազգեր կհամարուին ոչ միայն յոյնը (րուս միլլէթի), հասա նաեւ հռովմէական յոյնը (րուս գարօլի միլլէթի). զատ զատ ազգեր կհամարուին ոչ միայն ասորիները (սիւրիանի միլլէթի), հասա նաեւ յունագաւան

ասորիները, եւ հռովմէական ասորիները, եւ այլն:

Ուրեմն ինչ զարմանք է թէ որ եւրոպացիք ինչ ալ ըսեն՝ արեւելք դեռ երկար ժամանակ տիրէ այս կարծիքը թէ մարդուս ազգութիւնը պահպանողը, կամ ազգութեան առաջին եւ գլխաւոր նշանը դաւանանքն է:

Ի՞նչ զարմանք է թէ որ Հայը ճշմարիտ Հայու՝ իսկ Հայու՝ բուն Հայու տեղ չգնէ զանոնք որ իրենց բնիկ ազգային դաւանանքը կ'իծողուն եւ ուրիշ օտար դաւանանքի կ'հետեւին: — Եւ միթէ կարելի է ըսել թէ Հայը այսպէս մտածելովը կ'սխալի. — ոչ. վասն զի իրօք ալ այնպիսի վիճակի մը մէջ կ'գտնուի այսօրուան օրս որ իւր ազգութեանը ընդհանուր եւ ապահով նշան՝ միայն այս իւր դաւանանքը՝ այսինքն լուսաւորչականը մնացած է, եւ երկրորդաբար՝ լեզուն. եւ որովհետեւ սեպհական կառավարութեան օրէնքներ չունի, ազգային դրսի սովորութիւններն ալ հետ զհետէ ձգելու եւ օտարաց հետեւելու վրայ է: միայն իւր եկեղեցական օրէնքներովն ու արարողութիւններովն է որ ազգութիւնը կ'պահպանէ:

Ուստի թող եւրոպացիք ինչ սահման որ կուզեն՝ տան ազգ եւ ազգութիւն բառերուն. թող եւրոպացուց կուօրէն հետեւող Հայն ալ՝ ինչպէս որ կուզէ այնպէս հասկընայ հայկական ազգութիւնը. մեք գործնականը այս բանիս մէջ ալ տեսականէն առաջ գնելով՝ կ'հաստատեմք թէ բնիկ Հայ կամ ճշմարիտ Հայ նա է միայն՝ որ իւր ազգային սեպհական եկեղեցւոյն դաւանանքը անխառն կ'պահպանէ, հանդերձ մէջի արարողութիւններովն ու ծէսերովը, որ այն դաւանանքին դրսի կերպարանքը կամ մարմինը կ'համարուին:

Ո՞վ չգիտեր թէ Հայն ալ իբրեւ քրիստոնեայ՝ անգամ է ընդհանրական եկեղեցւոյն Քրիստոսի. յորում այն չնայուիր թէ այս կամ այն մարդը ինչ ծագումն ունի, ինչ լեզուով կ'խօսի, ինչ ծէսերով կ'վարուի, ինչ քաղաքական օրէնքներով կ'կառավարուի. այլ այս՝ թէ արդեօք նորա օրէնքն ալ Քրիստոսի սուրբ Աւետարանն է, նորա նշանն ալ սուրբ Խաչն ու քրիստոնէական եղբայրսիրութիւնն է, նորա վարդապետութիւնն ալ սուրբ առաքելոց եւ սրբոց Հարց վարդապետութեանը համաձայն է. . . Ասոնցմով Հայն ալ անտարակոյս մասն է քրիստոնէական մեծ ազգին: Բայց մեր փնտառքը այդ կրօնական ազգութիւնը չէ, հապա ազգային կրօնը կամ դա-

ւանութիւնն է՝ իբրեւ գլխաւոր եւ որոշիչ նշան Հայուն իՅունաց եւ յԱսորւոց, յԻտալացւոց եւ յԱնգղիացւոց, եւ յայլ ամենայն ազգաց աշխարհի:

Թէ որ օրէնքը եւ սովորութիւնը ուրիշ սր եւ իցէ ազգի ալ ազգութեանը որոշիչ նշաններէն կ'համարուին, ինչպէս որ վերն ըսինք, դարձեալ կ'ըսեմք. յայսինի բան է որ մեր ազգը քաղաքական օրէնքներով ու սովորութեամբ չզանազանիր այժմ ուրիշ ազգերէն. բայց որովհետեւ եկեղեցական սեպհական օրէնքներ ու սովորութիւններ՝ այսինքն արարողութիւններն ունի, ո՞չ ապաքէն սորս պէտք է բունն նաեւ քաղաքական օրինաց եւ սովորութեանց տեղը: — Ապա ուրեմն մեր ազգին ազգութեանը առաջին եւ գլխաւոր նշան՝ իւր սեպհական դաւանանքն է՝ հանդերձ արարողութեամբք. եւ ոչ միայն նշան՝ հապա նաեւ ազգութեանը բուն հաստատուն պահպանիչն է նոյն լուսաւորչական դաւանանքը. այնպէս որ առանց անոր ոչ լեզուն բաւական է մեր ազգին ազգութիւնը որոշելու եւ պահպանելու, եւ ոչ ուրիշ բնական կամ պատահական յատկութիւնները:

Կարգացողները կ'հասկընան արդեօք թէ ինչ գիտամամբ կաւելցընեմք մեր այս խօսքերուն մէջ շուտորչակրսն բառը: Կ'հասկընան արդեօք թէ միայն առ հարկի՝ ստիպուելով է որ այս ածականը կառնուի մեր վրայ: Եւ հարկը՝ նոյն իսկ ազգին դաւանանքի կողմանէ երկու երեք ճիւղ կամ ազգ բաժնուիլն է: Եթէ հռովմէականութիւնը եւ բողոքականութիւնը մեր ազգին մէջ մտած չլինէին, Հայ ըսուելուն պէս՝ կ'հասկընայինք հարկաւ այն Հայը, որ դաւանանքովը եւ լեզուովը ուրիշ ամէն ազգերէն կ'զանազանի. բայց քանի որ հռովմէական դաւանանքի տէրն ալ սկսեր է կարողի անունով գոհ չլինել՝ առաջուան պէս, հապա նաեւ Հայ կանուանէ ինքզինքը, կամ թէ լուսաւորական դարձողն ալ՝ ես բողոքական հայ եմ կ'ըսէ, պէտք եղեր է որ բուն Հայն ալ մէկ ածականով մը հասկըցընէ թէ ինքը ոչ հռովմէական է, ոչ բողոքական, ոչ յունադաւան, այլ անխտոր հետեւող առաքելական վարդապետութեան սրբոյ՝ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի, նորա դրած արարողութիւնները անխառն եւ անարատ պահպանող, եւ նորա օրինաւոր յաջորդներուն, այսինքն սուրբ Էջմիածնի կաթողիկոսներուն, հնազանդ եւ հպատակ իհօգեւորս: — Գիտեմք նաեւ մեք թէ կան այնպիսի հռովմէականներ

որ կհամարձակին ըսելու թէ յուսատրչական ամականը՝ բաւական որոշող ամական մը չէ, վասն զի մեք եւս նոյն որոյ կուսաւորչին քրիստոնեայ ըրած ազգն եմք, կըսեն. մեք եւս նոյն կուսաւորչին վարդապետութեանցը կհետեւեմք, կըսեն: Բայց մեզի շատ դիւրին է ապացուցանելը թէ անկարելի է որ նորա ալ նոյն ճշգութեամբ եւ նոյն ընդարձակ նշանակութեամբ յուսատրչական կարենան ըսուիլ՝ ինչպէս որ բուն Հայր: Վասն զի, — ուրիշ աստուածաբանական ինքիքները մէկգի ձգելով, — մեք այս միայն կըսեմք հռովմէական Հայ եղբարց՝ թէ յուսատրչական բառը ոչ երբէք կընայ յարմարիլ իրենց՝ քանի որ կուսաւորչի սուրբ Աթոռոյն հետ մասնակցութիւն չունին, քանի որ նորա օրինաւոր յաջորդներուն չեն հպատակիր, եւ քանի որ սրբոյ կուսաւորչին ըրած վարդապետութիւնը եւ կարգադրութիւնները անխառն չեն պահեր: Այսու ամենայնիւ մեք ալ հարկ չեմք համարիր որ ճշմարիտ Հայ մը ամէն անգամ ինքզինքը յուսատրչական բառով զատէ. գիտնալով որ լոկ Հայ անունը իրօք կատարելապէս իրեն միայն կպատշաճի, եւ ոչ թէ իրմէ բաժնուածներուն:

Բանը այս է որ Հայ եմ ըսող ու պարծեցող Հայը՝ ճշմարտապէս Հայու պատուական անուանը արժանի բարք ու վարք ունենայ՝ մանաւանդ դաւանանքին կողմանէ: — Ի՞նչ է այս բարքը, եթէ ոչ՝ իւր հայրենի եկեղեցւոյն անարատ դաւանանքին վրայ անկեղծ սէր եւ անդրդուելի հաստատութիւն:

Վեր խլերոյ նայողին այնպէս կերեւնայ որ իբր թէ ճշմարիտ Հայը այս խրատուն եւ յորդորանքին կարօտ չէ ամենեւին. այլ միշտ հաստատուն՝ միշտ ամուր է իւր դաւանանքին վրայ, — երանի թէ այնպէս լինէր. — բայց ոչ ապաքէն քանի մը հարիւր տարիէ իվեր զանազան պատճառներով ու պատճառանքներով՝ ոչ սակաւ Հայեր իրենց հարազատ եկեղեցիէն պաղեր հեռացեր ու հռով-

մէական եւ յունական եկեղեցեաց յարեր են. եւ ոչ ապաքէն քանի՝ քանի հինգ տարիէ ի վեր նոյնպէս ոչ սակաւ Հայեր իրենց բնիկ դաւանանքը թողեր եւ լուստրականաց նորածայն վարդապետութեանը ետեւէ ընկեր են. . . . Եւ գիտելու արժանի բանն այս է որ մէկը նոցա եւ սոցա բռնած ընթացքին եւ բանեցուցած լեզուին որ նայի՝ իսկոյն պէտք է հասկընայ թէ դաւանանքի տարբերութիւնը սրբան կընայ պաղեցընել մարդու սիրտը իւր սեպհական ազգէն ու ազգութենէն. եւ այնուհետեւ չկրնար ըսել թէ Հայը ինչ դաւանանքի տէր ալ լինի՝ կարող է ճշմարիտ Հայ լինել, եւ իւր ազգը ինչպէս որ պէտք է սիրել:

Ասոնք ըսելով՝ մեր միտքը այն չէ որ աստուածաբանական վիճաբանութիւն բանամք դաւանանքներու վրայ թէ սրբան շիտակ է ազգայինը, եւ սրբան ծուռ է անկից հեռացողներունը. — այնպիսի վէճերուն տեղը ամսագրոյս թերթերը չեն: Մեր միտքը այն է միայն որ ցուցընեմք թէ հայկական ազգութեան առաջին եւ գլխաւոր նշանն ու պահպանողը՝ իւր լուսաւորչական դաւանանքն է, եւ թէ որոնք որ անկից կխտորին՝ հարկաւ նոցա ազգային հոգին եւ ազգասիրութիւնը պակաս պիտի լինի:

Սերա միութիւն եւ անբախտելի միաբանութիւն ըսածդ՝ այն բաներուն մէջ կլինի որ իրարու նման մասնիկներէ ձեւացած են. ինչպէս ջրին երեսը թափուած իւրը, որ սրչափ ալ ցրուի առաջ, իսկոյն կկրճկի կամ փոփուի, ու կլոր կլոր ժողովուած՝ ջրէն զատուած կկենայ: Ասոր պէս պէտք է հասկընամք նաեւ ազգային ձգողութեան օրէնքը:

Ուր որ կատարեալ նմանութիւն կայ, անդ է եւ կատարեալ սէր, անդ է եւ կատարեալ միութիւն եւ միաբանութիւն. եւ սը որ սէր եւ միաբանութիւն կայ, անդ է անպատճառ ոյժ եւ եռանդ, եւ ամէն բանի մէջ յառաջադիմութիւն:

ԲԱՐՈՅԱԿԱՆ.

Ո՞վ Հայկայ որդիք,  
Բերդ պարիսպ ունի՞ք.  
— Ունիմք մի միայն  
Ամրոց անառիկ. —  
Սուրբ եկեղեցիս՝

երկնամեմ բունիկ,  
Ուր հին ազգութիւն  
Մեր հարց երջանիկ  
Նընջէ եւ զարթնու  
Հրաշագեղ փիւնիկ: